

Գ. ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒՅՆ: Մանկավարժական հարցերի վերաբերեալ ընդհանուր յօդուածներ, դպրոցական գործի այժմեան դրութիւնը թէ Հայոց մէջ եւ թէ Ռուսաստան եւ արտասահման:

Ե. ՔՆԱԾՈՒԹԻՒՆ Խւ Մատենադրութիւն Հայոց,
Առասաց Խւ օստար լեզուներով լոյս տեսած նշանա-
ւոր գրքերի:

Զ. Ա.ԶԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ: Այս բաժնի մէջ կը-
տպագրուին այնպիսի յօդուածներ, որոնք մեր ազգի
նկրկայ վիճակի քննութեանն եւ նկարագրութեանն են
նույիրուած, այն է եկեղեցւոյ, ուսումնարանաց, ե-
կեղեցականաց, ուսուցչաց, ազգային լուսաւորութեան,
ազգային տնտեսութեան եւ հասարակական կեանքի:
Կը լինի Թղթակցութիւնք ամեն հայաբնակ տեղերից,
կարգագրութիւնք Տէրութեան եւ Հոգեւոր Վարչու-
թեան:

Է. ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Տեսութիւն ներքին գործոց Ուսասատանի ընդհանրապէս եւ Անդրկովկասի առանձնապէս: Այս բաժնի մէջ կը բովանդակին նաև Թղթակցութիւնք եւ զանազան հաջորդագրութիւններ նուսասանի եւ Կոմիկասի կետանքի մասին:

բ. ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք: Ամեն տեսակ լուրեր:

թայտարարութիւնք տեղական եւ երրոպական ինքուներով:

Փորձի տարեկան բաժ-անորդագինը
ամենայն տեղ տասը մնթ. է:

Ստորագրութիւնքի կարելի է Տփխիսուումը, Խմբագրի մօտ,
չ. էնֆիւմեանցի ծիախոտի խանութուումը, եւ Տիֆ-
լիսկի Եւենուի խմբագրատանը: Օտար քաղա-
քացիք կարող են դիմել Խմբագրին հետեւեալ հա-
յէով — Տիֆլիս: Վե՛ Պեդակցի Արմանսկո Ժур-
նալ „ՊՈՐԴՅԻ“ իսկ արտասահմանց — Tiflis:
Redaction du Journal arménien „PHORDZ“.

Առաջ է Անդամակից Բնիքը Անդեման.

ԱՐԲՈՒՀԻ ՄԱՅՐԱՊԵՏ
Կ. ՊՕԼԱԿԵՑԻ

Կ. Պօլսոյ Փունջ լրագրի 1064 թ
թուեն կքաղեմք հետեւեալը եւ ուրա-
խութեամք կհրատարակեմք:

— 1875 հ բացման վերջին նիստն ըլլաւ երէկ ազգային Ժողովը՝ ընդ նախագահութեամբ ամեն. ԱՊատրիարք Հօր, և ատեն ապետութեամբ վեհմափայլ Ստեփան կաշայի Արսանեան.

Առենական սովորական գործողութիւններէն
յիտոյ, Տնիքիկցւոց կողմանէ մատոցեալ երկրորդ
խնդրացիլ ըլ կարգացուեցաւ, որով կմնարէին
իրենց հայրենաց վերաբերեալ վաղեմի կտակին

Հարուստ գոյքը անմիջապէս ապահովութեան առնուլ, ծանուցանեղով թէ ի վտանգի կզտնը լին: Ժողովին Ա. Պատրիարք Հօր յանձնեց ուշադրութեան տունուլ այս խնդիրն՝ իրբե ստիպութական և կարեւոր: —

Եետ այսորիկ ժողովն փռւթացաւ միաձայն
շնորհակալութեան քուէ տալ՝ վասն մեծարոյ
Սրբութեոյ Մայրապետի Նշանեան Գալֆայեանց,
նորա կոտակին համար՝ որ նախորդ նստին Ա.
Պատրիարքը Հօր կողմանէ ժողովըն ներկայացեալ
և պատճենը՝ տպազրեալ՝ վերջին նստին հրաւի-
րազրոց հետ ուղղեալ էր առ իւրաքանչիւր երես-
փոխան։ Խայտանօք կհաչակեմք ի լուր ընդհա-
նուր Ազգին, թէ Սրբութե Մայրապետ տասն տա-
րի շարունակ և անձանձիր աշխատելով՝ յաջո-
ղած է հիմնել Որբանոց մի՛ օժանդակութեամբ և
նուիրօք բարերար անձանց, և այժմ ալբողջովին
կկտակէ ազգին, մինչև ցմա՞չ դարձեալ աշխատե-
յու և վիրատեաչութիւն բնելու պայմանաւ։

Այժմ Ազգն, ի շնորհս Սրբուհւոյ Մայրապետի, Որբանոցի մը տէր է ի Խասդիալ՝ որ ունի երկոտասան սենեակ և սրահ և մէկ քարտշէն բաղանիք և շրջապատեալ պարտիզօք և անոյշ ու մշտահոս ջրով աղբիւր մի. Այս Որբանոցին սեպհականութիւնք են՝ ի Գարթալ ամարանոց մի քարուկիր հինգ սենեակով և սրահով. և միանգամայն Մազազա մը՝ ի Ղալաթիա, և խանութմը՝ ի Վալլուտէ Խոնն, Ասոնցմէ զատ 200 զնաօլիտէ Օսմանեան, մէկ՝ Ռումելիի երկաթուղուց բաժնետուն և մէկ՝ Պուրբէշի փոխառութեան տումակի, Եւ շնորհի՝ օգոստափառ. և Հայրագորով Սուլթանին՝ օրական 15 օնայ հաց և 7 ‰, օնայ միս: Կտակազիին մէջ նշանակեալ են նաև կարգ և կանոնիք, որոց կենթարկէ զինքն նոյն ինքըն Սրբուհւ Մայրապետ ի կենդանութեան իւրում: Այս կոտակազիին արդէն գաւերացեալ է Խասդիւղի Թաղական խորհրդէն, Տնտեսական խորհրդէն և Ս. Պատրիարք Հօրէն, և ազգային Փողովով ալ երեկ այսպէս նուիրագործեցաւ:

Կտակին պատճէնը Արարատայ հետեւել թուղին մէջ կհրատարակեմք: